

պարանոցի մասին, իսկ պարանոցը փակուած է փոսով եւ Ժպլուով, Արարան 529, Պարզմ. 941, մայրաքաղաք Հայոց Պարթևեայ Ժամանակ, Քրիստոսէ յառաջ 166ին Տիմոնուս (Fabricius Theoph. v. Mytilene 82 եւ 131), Քրիստոսէ ետքը 163ին Պրիկուսէ կործանած, յետոյ վերտարն շինուած, Գ. գարուն Տոյ կաթողիկոսաց աճեռա Փառատ. 30, Gelzer Anfänge 131, 368ին Պարթևներէն առնուած Ամժ. 26, 7, 12 (ըստ Փառատ. 172 ի Տիմոնուց կործանած), Ե. գարուն իշխէէն եւ Փարպեցիէն կը յիշուի, յետոյ նաեւ արարացի մասնազոյրներէն, Յովհ. Կթլ. 63 (Ժ. գար) զայն ստացուած կաթողիկոսաց կը կոչէ, զոր արարացի Ոստիկանն խուզիման (արար. Chuzaima) իրեն կորցրեալ եւ ընդ միշտ կաթողիկոսներէն յափշտակեց; Հմմտ. Ինքնիւ. ՀՀ. 486—497, Ա.Ս. 395—404, Ghazarian Arm. u. d. arab. Herrschaft 84, Անունը բարդուած է Տյ. Արքայի, յն. Artaxias անունն պահուածական մեղեւ լայնէ. 1-րդ եւ կը նշանակէ «Ռարթուսիկն Արտաշէսի», Հմմտ. Հ.Ք. 28, 29, 211, ԻՖ. 8 Anz. 44, KZ. 37, 140—141. Քաղաքս եր բուն Արարան գաւառիկն մէջ. խոր աշխարհագրութեան յետնադոյն բաժանման համաժամա հարկ է որ ինչոյ Ք. 189 Ոստանն Գրեւոյ գ. ին մէջ, Քաղաքիս գիւղը վերջնականապէս գեռնջրուած է:

ԱՐՏԱՇԻՍԵԱՆ Թ. 99 ք. մասպուրականի, Արտուսի մասն Արծր. 215 մասպուրականի մէջ. Արտուս (յասուկ անուն Հ.Ք. 28, 29) + Եռն մասնիկ, Հմմտ. Արտուսայր Արտաշէսեան «Արտուսայր որդի Արտաշէսի. Արծր. 254:

ԱՐՏԱՆՈՋԻ ԱՊԱՐԱՆԻ ԱՊԱՐԱՆ Սիւնեաց մէջ Օրբել. 1, 217, ԱՍ. 79, Արտուս՝ փրիսանակ Արտուսայրի (Հ.Ք. 29, Justi Namenbuch 38) + աղբորէտ Հ.Ք. 104 «անուն, պալատ Արտուսայրի» Բ. — Հմմտ. Արտուսայրոյ աղբորէտ յԱրագածոտն ըստ ԱՍ. 401, Արտուսի կամ Արտուսայրի մասուն Արտուսայրոսն ԱՍ. 168, Արտուսայր Թ. 120 Կուսական գ. ին մէջ ԱՍ. 287, 289:

ԱՐՏԱՆԱՆԵԱՆ Թ. 100 ք. մասպուրականի, Արտուս (յասուկ անուն Հ.Ք. 30) + Եռն մասնիկ (Հարթուսիկ) 4. ՆԻՆԻՍՄԱՆ



Ս Ա Տ Ե Ն Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն

ՈՐԻՆԵՆԵՆ ՈՐԻՐԱՊՅՅՈՒԹՅԱՆ ՈՅԹՈՐԱՆՆԵՐ

Գեղեցիկ գոյր մը, լայն տեսած կէմբրիլի «Աշխարհապրական Հուպման» մէջ, որուն նպատակն է պատմական-աշխարհագրորդն նկարարել «Միջագեղան, Պարսկաստանն ու կենդրոնական Ասիան» իսլամական աշխարհագրութեան մինչեւ Թիմուրի օրերը, և ինչպէս արդէն

տեսուող կը ցուցնէ¹, Երկաթուղիները սակայն շատ աւելին կու տայ քան զոր խորագիրը կը նստանայ: Յատկապէս շատ բան կայ նաեւ Հայոց աշխարհի մէն կողման համար, Հեղինակին նկատման եղած է, ինչպէս Յառաջաբանին մէջ կը յայտարարուի, փորձ մ'ընել է մի հուպարելու եւ ամբողջութեան մը վերածելու՝ այն մէն սեղեկութիւնը, զոր միջինդարեան արարացի, պարսիկ եւ Թուրք աշխարհագիրները գրած են՝ Միջագեաց, Պարսկաստանի եւ կենդրոնական Ասիոյ մերձաւոր աշխարհաց մասսին, եւ այն՝ ի նկատի ունենալով ամենահին իսլամ գրիչներն եւ հասնելով մինչեւ Թիմուրի մահուան ժամանակները, որով ինքնաբնական Ասիոյ այս ամենամեծ աշխարհագրութեան ետքը՝ գրեթէ կ'աւարտի արդէն, կ'ըսէ, Ասիոյ համար միջինդարեան շրջանը՝ Ժեշ գարուն Այս երկաթուղիները շարունակութիւն եւ իբրեւ մըն է Հեղինակին միւս գործոց՝ «Պաղեստին իսլամաց օրով», եւ «Բաղդաս Աբբասեան Ամիրտայեաց օրով», Գուրա կը ձան բուն Աբբաս, Եգիպտոսը Ափրիկան եւ Սպանիական Ամիրտայեացութիւնը, զորմը կը թողու արիշ գիտնոյ մը քննութեան, Այս մասնաւոր քննութիւններէն ետքը՝ որոնց մէջ այնպէս մեծ բաժին մ'ունի Հեղինակը, կարելի պիտի ըլլայ գրել ընդհանուր միջինդարեացութեանց աշխարհագրական պատմութիւնը:

Որչափ ալ յատկապէս պատմական-աշխարհագրական նպատակ ունի Տեղիւնակը, շէ մտցած նաեւ քաղաքարթական միւս կետերը՝ բերքեր, արուեստ, վաճառականութիւն, ուղիներ եւ Իւրաքանիւր կարեւոր կէտ համար նշանակուած են՝ Գոնէ համաօսիւ՝ աղբիւրները: Ասոնց ցուցակը կը ցուցնէ որ՝ Թողով Նորագոյն երկիրը՝ նոյն իսկ յատկապէս արեւելեանը, զորմը գործածած է, բաւական բազմաթիւ են, սկսելով Իրն-Խուրդարեհէ (Հիլը. 250ին = 834 թ. ք.) մինչեւ Ջահան-Ղուսու (Հիլը. 1010 = 1600 թ. ք.) եւ Աբու-լ-Ղազի (Հիլը. 1014 = 1604. տես էջ XVIII): Մեծ առաւելութիւն մըն են բազմաթիւ քարտէսները, որոնք պայծառ կը ցուցնեն իւրաքանչիւր

¹ The Lands of the Eastern Caliphate, Mesopotamia, Persia, and Central Asia from the Moslem conquest to the time of Timur, by G. Le Strange, Cambridge 1905, („Cambridge Geographical Series“, ed. F. H. H. Gullilemond.) 8^o pp. XVIII + 536, Map. I-X. «Երաքանիւր են ինչպէս Հեղինակը կը յիշէ՝ „Baghdad under the Abbasid Caliphate“, 1900. եւ „Palestine under the Moslems“, 1890.

¹ Այլուտ Եռնիք լէ Արտուսայր մէ. զոր կարեւոր էր Գոնէ ք. արեւմտ. 889/886:

քանչիւր կողման եւ պէսպէս Ամիրապետութեանց իշխանութեան սահմաններն, քահանայական գծուած յիշեալ աշխարհագրաց սուռած տեղեկութեանց եւ յիշեալ ժամանակամիջոցներուն համար: Քարտեաները թուով տասն են:

Թե այսպիսի գրքի մէջ Հայոց աշխարհի շատ ալ կողմերն ի նկատի պիտի առնուէին, բնական էր. եւ այսպէս ալ եղած է արգենմբը: Ընդհանուր ներածութիւնէ մ'ետքը (գլ. Ա) մի առ մի կը նկարագրուին իւրաքանչիւր նահանգ եւ աշխարհ, ըստ կարեւորութեան մէկ կամ անկէի գլուխներով. (ընդ աճելը 34 գլուխ): Ասոցմէ գոնէ ութ ընդարձակ գրուներ սերտ կապ ունին մեր աշխարհի եւ անմիջական գրառչեաց հետ, չհաշուելով բնականապէս ուրիշ բազմաթիւ տեղեր, ուր ըստ պիտոյից յիշուած են նաեւ հայկականք: Ընդհանուր Ներածութեան մէջ (գլ. Ա) գեղեցիկ կերպով կը բարձրաբար թէ ինչպէս Սասանեանց անկումը՝ պարսկական պետութիւնն արողովն անցնելով ալ Արարացոց ձեռքը՝ քիչ մ'ետքը գրեթէ լիովին վերահաստատուեցաւ խորովայ պետութիւնն Արքայանոց ատեն, որոնք փոխելով Ոմայեանց Ասորական պետութիւնն զէպ ի Միջագետք՝ հիմնեցին զբարդառ Տիգրիսի վայր, հազիւ քանի մը մընն հետո հին Տիգրեանն՝ Սասանեանց մայրաքաղաքէն, թողով միւս աճելը՝ մեզի համար հետաքրքրական են բաժններս "Ջազիրահ", (Միջագետք յատուկ մտք. գլ. 2—Է), ուր նկարագրուած են ի միջի այլոց կարգաւ՝ Ծծրին, Մարտին, Եղեւսիա, Ափր, Տիգրիսի ակունք, Նիւրեկերս ու Արզն, Սղեթդ, եւն. — "Վերին Եփրատ" (գլ. Ը) կը պարունակէ Արածանի, Մալազկերս ու Մուշ, Համառոտ ու Հինն-Ջիլագ կամ Խարբեր, Արզան-ար-բում կամ Կարին, Երզնկայ, Մալասիա, Հինն-Մանուր, եւն. — "Բում", այսինքն Հուռոց կամ Եռանց աշխարհը՝ չհաշուելով պէսպէս ժամանակուոր փոփոխութիւնքն՝ էպպէս Ցարոսի շղթայէն անդին ինկած ամբողջ մասն էր Եռաշաղկողման Արտոյ հետ միասին (գլ. Թ—Ճ, յատկապէս՝ բերդաշղթան Մալասիայէ մինչեւ Ցարոսն, պիլիսեան դրունք, Փոքր Ասիա եւն.) ուր յատկապէս նկատի առնուած են նաեւ Հայոց Ռուբինեան պետութիւնն ու խաչակիրք. — "Արքայատական", (գլ. ՃԱ) այն ստեն սահմանակից Վերին Միջագետքի կը համէր մինչեւ Երասու եւ Սպիտակ գետ (Safid-röd), կենդանու եննանով Ռուբիա լիճն ու շրջակայք, զլիւսուոր

քաղաքները՝ Գուրեթ, Մարազա եւ Արասիլ. (քննութեան առնուած են նաեւ Մալասիա, Խայ, Մարանդ, Նախիջուան, Երասիայ կամ մուրք, եւն.): — "Գիլան եւ հիւսիսարեւմտեան նահանգներ" (գլ. ԺԲ) բնականապէս պիտի ընդգրկէր նաեւ բուն Հայոց աշխարհն ու սահմանակիցքն. ուստի նկարագրուած են ի միջի այլոց՝ բայ ի Մուղանէ եւ յարակիցներէ (Warthân եւն) նաեւ ուլ-խում աշխարհներս՝ Առան (յատկապէս՝ Պարտաւ, Գանձակ, Կուր եւ Երասի, եւն.) Էփրուան, Արասուան եւ բուն Հայք (արաբ. Arminiya, յատկապէս՝ Գուբն, Անի, Վանայ լիճ ու Վան, Խալթ, Արճէշ, Բաղէշ, եւն.) որչափ նկարագրած են իւրով մասնակիցը: Կը թողուր յիշել միւս բազմաթիւ գլուխները: Այս մեր յիշած մասերուն կը վերաբերին նաեւ քարտեաներէն՝ Տիւս, Ա—Գ:

Կը ցուսնք որ չենք կրնար հոս մանրամասնութեանց մէջ մտնել: Եւսմիայն զէպս մեր միջինգաւոր շրջանին համար շատ ոգտակար նպաստ մըն է երկրասիրութիւնս: Եւ նկատելով այս կէտը՝ բազմաթի էր որ յաջող ձեռք մը գոնէ քաղաածք մ'ըներ երկէս այն մասանց, որոնք հետաքրքրական են միջինգաւորան պատմութեան եւ աշխարհագրութեան համար:

Վ. Յ. Յ.



Ք Ր Վ Ա Ն Գ Ա Վ Ո Ւ Թ Ի Ի Ն

- ՈՒՅՈՒՄԵԱԿԱՆ
- ՊԱՏՄԱՆԱՆ — Բուկովնայի Հայերգ. 161:
- ՆԱԳՆԱԿԱՆ — Ս. Եակոբ Մծնայ յայտպետին անունը կողո եկեղեցին եւ ծառեր (պատկերագրք). 170:
- ԼԵՋՈՒՈՒՄԱՆԱԿԱՆ — Ստուգամական ցետազտութիւնք. 172:
- ՄԱՆԵՆԱԳՐԱԿԱՆ — Մծն Տրդատ. 174: — Յուցակ ծնագրաց Թարեղի. 176: — Նոյնէ, քննական ուսումնասիրութիւն. 180:
- ԱՇՆԱՐԱԿԱՆԱԿԱՆ — Հին Հայոց տեղույ անունները. 187:
- ՄԱՏԵՆԱՍՈՍԱԿԱՆ — Արեւելեան Ամիրապետութեանց աշխարհները. 191:



ՀՐԱՏԱՐԱԿՈՂ ԾՈ ՊԱՏՄԱՆԱԿԱՆՈՒ ԽՈՒՐԱԿՈՐ
Վ. ԱՔՈՒՅԵՆԷԼ Վ. ՊԵՐՈՆՅ
 Վ Ի Ե Ն Ն Ե, Մ Ի Ի Բ Ր Ի Ե Ն Ե Ն Ե Վ Ե Ր Ո Ն